

“Ասպարէզ,,ը Խորենացիին բով

(Նուէր ընկերոջս՝ Արշակ Զօպանեանին)

— o —

Ասպարէզ բառը ութն անգամ գործածուած է Խորենացիին մէջ.

1. Եւ յառաջ կոյս անցեալ բովանդակակազարէզս, (Ա. ժա):

2. Եւ այսպէս ընդ բազում ասպարէզս անցուցեալ զամբարտակն (Շամիրամայ առուն), հասուցանէ ի նկատեալ տեղի քաղաքին (Ա. ժզ):

3. Հրամանաւ Պտղոմեայ ասպարիսօք զրնակութիւն մարդկան չափեցին (Ա. լ.):

4. Եւ մօտեալ ի միմեանս ձիգ ասպարիսօք միջոցացն (Բ. դ.):

5. Եւ ի խաղալն նոցա ի խորն իրբեւ ասպարէզս ութ (Բ. ը.):

6. Իսկ Երուանդ ձիովն իւրով բովանդակ ասպարէզս անցեալ (Բ. խզ.):

7. Բայց Սմբատ հանդերձ մանկամբն Արտաշէսիւ ելանէ առ ափն ծովուն Գեղամայ, զթիկամբք Արտածն կոչեցեալ լերինն. աճապարէին հասանել ի բանակն Երուանդայ ։ Եւ ճամբարն Երուանդայ էր բացազոյն ի քաղաքէ նորին աւելի քան երեքհարեւը տապարիսաւ ի հիւսիսոյ ի վերայ զետոյն Ախուրեան: Զայս իրբեւ լսէր Երուանդ, ճակատէր ոչ հեռի յիւրմէ բանկէն (Բ. խզ.):

8. Բայց Երուանդ չինեալ զքաղաքն

իւր (Երուանդաշատ) եւ փոխեալ անզը զամենայն ինչ յԱրմաւրայ ուրոյն ի կըռոցն ։ այլ հեռազոյն ի նմանէ իրր քառասուն ասպարիսաւ զհիւսիսով՝ նըման իւր քաղաքին չինեաց քաղաք փոքր ի վերայ զետոյն Ախուրենայ եւ անուանեաց Բագարան (Բ. խ.):

Այս ութը վկայութիւններէն առաջին վեցը անորոշ գործածութիւն ունին եւ մեզի բան մը չեն տար ասպարէզը որոշելու համար: Վերջին երկուքը, մանաւանդ վերջինը կարեւոր են իմանալու համար թէ ինչպիսի՞ չափ էր Խորենացիին ասպարէզը:

Երուանդաշատի տեղը բոլորովին յայտնի է. կը գտնուէր «յԱրմաւրին կոյս ի քարակտուր մի բլուր, զորով պատ առեալ Երասխայ ընդդէմ Ախուրեանն հոսի զետ» (Խոր. Բ. լթ): Ասիկա արդի Խորհրդային Հայաստանի հարաւ - արեւմտեան սահմանագլուխն է, Երասխի եւ Ախուրեանի միացման կէտը, որ կը գտնուի ձիշգ Արմաւրիք արեւմտեան կողմը (34 քիլոմէթր Թափակոչուած տեղէն կամ 28 քիլոմէթր արդի Արմաւրէն):

Յայտնի է նաև Բագարանը, որ կը գտնուի Ախուրեանի աջ ափը (արեւմտեան կողմը), Անիէն հարաւ եւ Երասխի ու Ախուրեանի միացման կէտէն դէպ ի հիւսիս: Խ. Հայաստանի նորատիպ մեծ քարտէսին վրայ (զործ Խ. Աւղալրէզ-

եանի) Երասխի ու Ախուրեանի միացման կէտէն մինչեւ Բագարան ուղիղ գըծով 9 քիլոմէթր է, որ հաւասար պիտի ըլլայ Խորենացիին մօս 40 ասպարէզին: Բայտ այսմ Խորենացիին ասպարէզն է մօս 225 մէթր:

Հիմա այս չափը կարելի է գործածել որոշելու համար Արտաշէսի եւ Երուանդի ճակատամարտին տեղը, որ եւ միաժամանակ պիտի հաստաէ տըրուած հաշուին ճշդութիւնը:

Արտաշէս դուրս է եկեր Գեղամայ ծովին եղերքը, Արագածի թիկունքը: Յամաքարեղը Արագածի ետեւն է, դագաթէն ուղիղ արեւելք 67 քիլոմէթր հեռաւորութեամբ: Եթէ Երուանդաշատէն րարձրանանք դէպի հիւսիս ուղիղ գծով 300 ասպարէզ (որ է $67\frac{1}{2}$ քիլոմէթր), կը հասնինք արդի թ. Ղարաքիլիսա գիւղը, Ախուրեանի եղերքը, Լենինականի տակ: Հոս էր Երուանդի բանակը, որմէ քիչ մը հեռու տեղի ունեցաւ ճակատամարտը: Սմբատ գիշերն ամրող հետապնդելով Երուանդին՝ հասւ մինչեւ Երուանդաշատ: Արդարեւ 67 $\frac{1}{2}$ քիլոմէթրը մէկ գիշերուան ընթացքի ճամբայ է, որ Արտաշէսը աւելի ծանր բանակով կրցաւ կտրել մինչեւ միւս օրը «յառաջ քան զմիջօրեայ հասեալ ի դաստակերտն Երուանդայ»:

Մանանդեան իր «Կշրոները եւ չափերը» աշխատութեան մէջ (Երեւան 1930), էջ 97-110 Պարսից ասպարէզ»ին ճիշդ չափը որոշած է 230 մէթր: Խորե-

նացիին տուած չափը կուգայ հաստատել ճիշդ նոյնը, քանի որ մօտաւոր հաշիով է:

Ասով Հին Հայոց զինւորական արուեստէն կարեւոր տեղեկութիւն մալ կ'իմանանք: Երուանդ կրցածին չափագած էր անշուշտ մայրաքաղաք հասնելու, որպէս զի թշնամւոյն ձեռքը չիյնար եւ երկրորդ՝ մայրաքաղաքին մէջ յատկապէս պատրաստած իր ամբութեանց վրայ յենուելով՝ ջախջախէր թշնամին: Սմբատ ալ այս գիտնալով՝ ամէն ջանք գործ դրած էր հասնելու Երուանդին, նախ քան Երուանդաշատ, և ատոր համար նոյն իսկ իր ամէնէն կըտրիձ զինւորաներէն վաշտ մը միայն հետը առած էր: Բայց է թէ երկուքն ալ բռնած էին զինւորական ամէնէն արագ ընթացքը, այն՝ ինչ որ զինւորական լեզով կը կոչուի մարշ forcée:

Ուրեմն Հին Հայոց մարշ forcée-ն մէկ գիշերուան մէջ (ամառը) $67\frac{1}{2}$ քիլոմէթր էր: Նոյն ճամբան Արտաշէս կտրեց մինչեւ կէսօր ասիկա ալ Հայոց բանակին սովորական ընթացքն էր:

Ի վերջոյ նկատենք որ եթէ ասպարէզը զանազան ժամանակ զանազան չափեր է նշանակած, այն թուին, երբ ասպարէզը վերոյիշեալ չափն ունէր, է՛նաեւ Խորենացւոյն Պատմութեան գրութեան թուականը:

Հ. ԱՃԱՌԵԱՆ

Երեւան, 26 նոյ. 1932